

ԼԵՒՈՆ Ե. ԼՈՒՍԻՆԵԱՆԻ «ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ» ՏԻՏՂՈՍԻ ՀԱՐՑԻՆ ՇՈՒՐՋ

— — —

«Ամենայն Հայոց» տիտղոսը իր մէջ խտացուցած է համազգային ճանաչողութեան մը կամ հեղինակութեան մը հանգամանքը, որ յարատեւած է դարերու ընթացքին: Կը բաւէ վերյիշել «Ամենայն Հայոց Կաթողիկոս» կոչումը, ցայտուն դարձնելու համար այդ անուանումին բարոյական մեծ ոյժը:

Մեզ կը հետաքրքրէ «Ամենայն Հայոց» տիտղոսի գործածութիւնը Հայոց թագաւորներու կողմէ, յատկապէս՝ Կիլիկիոյ թագաւորութեան վրձանին:

Այս տիտղոսը իրենց դրամներուն վրայ գործածած են երեք թագաւորներ.

Լեւոն Ա. Մեծագործ (1198-1219)

Լեւոն Բ. (1270-1289)

Լեւոն Ե. (1374-1375)

Հարցին վրայ ուշադրութիւն դարձուցած է դրամագէտ Պերճ Սապաղեան, մանրակրկիտ ուսումնասիրութիւն մը կատարելով¹:

Սակայն, Սապաղեան կ'անդրադառնայ Լեւոն Մեծագործի պարագային միայն - փաստալից հիմնաւորումի մը ընդմէջէն -, անցողակի յիշատակելով միւս երկու թագաւորները:

Ինչո՞ւ Լեւոն Բ. գործածած է այս տիտղոսը: Պարզ է. այդ սրբանին Կիլիկիա ծաղկումի ժամանակաշրջան մը կ'անցընէր, երկիրը ամբողջովին կը պատկանէր Հայերուն եւ որեւէ թշնամի առանձնապէս չէր վտանգեր անոր գոյութիւնը:

Գալով Լեւոն Ե.ին, հոս միայն կարելի է ենթադրութիւններ ընել.

1. ՊԵՐՃ ՍԱՊԱՂԵԱՆ, Դրամագիտական հարցեր, Հալէպ, 1986, 29-45:



«Այս վերջի ԱՄԵՆԱՅԻՆ ՀԱՅՈՑ տիտղոսը, անհասկնալի է թագաւորի մը համար, որ կը տիրէր միայն քաղաքի մը եւ անոր շրջակայքին, եւ այն ալ շատ կարծ ժամանակաշրջանի մը համար»²:

«Այս վերջին պարագան կրնայ բացատրուիլ անով, որ Լեւոն Ե. ուզած է հաւանաբար աղօտորէն արձագանգել առաջին երկու Լեւոններու կողմէ գործադրուած տիտղոսին»³:

Անձնապէս չենք կարծեր որ պատմական արձագանգի հարցը պատճառ եղած ըլլայ այդպիսի մակագրութեամբ դրամներու հատանումին: Լեւոն Ե. էն շատ աւելի ուժեղ դիրք ունեցող իր նախորդներէն ոչ մէկը օգտագործած էր այդ տիտղոսը: Մեր կարծիքով, պատճառը այլ է:

Համառօտակի կանգ առնենք Լեւոն Ե. ի թագաւորական շրջանի անցքերուն վրայ:

Կիլիկիոյ հայկական պետութիւնը՝ կ'ապրէր իր հոգեվարքը: Ազգայնական եւ լատինասէր կուսակցութիւններու կոռուախնձոր գարձած էր գահը, երկիրը գրաւուած էր մահմետական հարեւան պետութիւններու կողմէ (բացառելով Սիս մայրաքաղաքը, ինչպէս եւ Կոռուկոս նաւահանգիստը՝ Ճենովացիներու ճեռքը), իսկ արտաքին օժանդակութեան յոյս չկար, որքան որ իշխանները ականջ կախէին եւրոպական խոստումներուն:

Կոստանդին Դ. թագաւորի սպանութենէն ետք, իշխանները գահը առաջարկեցին Լեւոն Դ. ի թոռ՝ Լեւոն Լուսինեանին, որ այն ատեն Կիպրոս կը գտնուէր: Զանազան ձեւակերպութիւններէ եւ բանակցութիւններէ ետք, Լեւոն ճամբար ելաւ դէպի Կիլիկիա, Կոռուկոս ժամանելով 2 Ապրիլ 1374ին: 26 Յուլիսին կը մտնէր Սիս:

Ան ստիպուեցաւ յետաձգել թագավորութեան արարողութիւնը, որովհետեւ իր կինը՝ Մարգարիտ, յլի էր:

«Լեւոն անգործ չմնաց սակայն:

Նախ՝ Հայաստանի վիճակին վրայ խորհրդակցութիւններ կատարեց կաթողիկոսին եւ իշխաններուն հետ, ծրագիրներ կազմեց, որոշումներ տուաւ եւ պատրաստութիւններ տեսաւ. յետոյ՝ հաշիւ պահանջեց չորս ինամակալներէն: - Օրինաւոր եւ իրաւացի պահանջ: - Խնամակալութեան անդամներն անշուշտ պատասխանատու էին ազգին եւ մանաւանդ Լեւոնի առջեւ, քանի որ ի՛ր կողմէ նշանակուած էին անոնք: Եւ ամօթահար մնացին, երբ Լեւոն անոնց երեսը զարկաւ հայկական գանձարանի մասին իրենց ունեցած անհոգութիւնն ու գանձային հարստութեան կողոպտուած ըլլալը: Սակայն

2. ԶԱՐԵԿ ՊՏՈՒԿԵԱՆ, Կիլիկեան Հայաստամի դրամները, Վիեննա, 1984, 111:

3. ՍԱՊՊԱՂԵԱՆ, Աշ. աշխ., 29:

ասով չգոհացաւ Լեւոն, այլ նկատելով որ ինամակալները տրամադիր չեն ես դարձնելու գողցուած հարստութիւնը եւ պատասխանատը-ւութիւնը կը ծանրանայ մասնաւորապէս պարոն Վասիլի վրայ, հրա-մայեց բանտարկել թէ՝ Վասիլը եւ թէ՝ այս վերջինիս ցուցումով՝ սպանուած Կոստանդին Դ.ի կինը»⁴:

Թագաղբութիւնը տեղի ունեցաւ ծննդաբերութենէն ետք՝ 14 Սեպտեմբերին:

Մնացեալ ծանօթ է. Լեւոնի նախ լատինական ծէսով ու ապա միայն հայկական ծէսով օծուիլը երկու հակամարտ հատուածներու կիրքերը բորբոքեց, եւ սա իր հերթին իր բաժինը ունեցաւ Մեմ-լուքներու վերջնական յարձակումին մէջ, որ աւարտեցաւ 16 Ապրիլ 1375ին՝ Սոյ բերդի գրաւումով եւ Լեւոն Ե.ի գերեվարումով:

Հակառակ անոր, որ թագաղբութիւնը տեղի ունեցաւ 14 Սեպտեմբերին, պէտք է հաշուի առնել որ ասիկա ճեւական արարք մըն էր միայն. կարելի է Լեւոնը թագաւոր նկատել այն պահէն երբ մտաւ Սիս (26 Ցուկիս) ու սկսաւ զբաղիլ կառավարական աշխատանքներով, փոխարինելով ինամակալ մարմինը, զոր կանչած է հաշուեւութեան:

Պէտք է վերյիշել, որ Լեւոնի կիլիկիա ժամանման պահուն, ո-րոշ համերաշխութիւն մը գոյացած էր երկու հակառակորդ կուսակ-ցութիւններուն միջեւ, որոնք դադար տուած էին իրենց վիճերուն, սպասելով գէպերու ընթացքին: Այս վերաբերումը փաստորէն տեւեց մինչեւ Լեւոն Ե.ի թագաւորական օծումը, այսինքն՝ չուրջ մէկ ու կէս ամիս:

Լեւոնէն մեզի հասած դրամներու շարքին, երեք հատ ունինք ուր ան գործածած է «Ամենայն Հայոց» ախտղոսը. անոնցմէ մէկը արծաթ է (bilon) եւ միւս երկութը՝ պղինձ⁵:

Ահաւասիկ կրնանք ենթադրել, որ Լեւոն թողարկած է այս դրամ-ները մեր նկարագրած մէկ ու կէս ամսուան ընթացքին, երբ պետական գանձարանին ելեւմտական վիճակը վերակազմելու կարիքը ու-նէր, միաժամանակ ցոյց տալով քաղաքական երկու հոսանքներէն գերիվեր ըլլալու մտադրութիւնը: Այս քայլը կ'առընչուէր ուրեմն ներքին քաղաքականութեան մը հետ, մղուած՝ կողմերը սիրաշահելու մտածումէ մը, եւ ոչ թէ, գէթ սկզբունքով, հարիւր թէ հարիւր յի-սուն տարի առաջ ապրած թագաւորներու արձագանգելու, որուն հա-մար որեւէ պատճառ չունէր:

4. Կ. ԲԱՍՄԱՋԵԱՆ, Լեւոն Ե. Լուսիմեան, Փարիզ, 1908, 44-45:

5. ՊՏՈՒԿԵԱՆ, Յշ. աշխ., 409:

Հատանումը պէտք է տեղի ունեցած ըլլայ նախ քան 14 Մեպտեմբերը, եւ կամ նոյնիսկ թագադրութեան առիթով (գուցէ արծաթ դըրամը), որովհետեւ այդ թուականէն ետք ներքին պառակտումը վերըստին ծայր առած էր եւ անիրատես պիտի ըլլար «Ամենայն Հայոց» սեպուիլը թագաւորի մը կողմէ՝ որ ակներեւորէն կողմ առած էր արդէն:

Այս վարկածը կը յանձնենք հետազօտողներու ուշադրութեան, յուսալով, որ ապագային, նոր տուեալներու լոյսին տակ, կարելի կ'ըլլայ լուծել այս հարցը:

ՎԱՐԴԱՆ ՄԱՏԹԵՈՍԵԱՆ

Résumé

SUR LA QUESTION DU TITRE «AMENAYN HAYOC» DE LÉON V DE LUSIGNAN

VARTAN MATTIOSSIAN

Sur certaines monnaies du Royaume arménien de Cilicie nous trouvons souvent le titre de «T'agavor amenayn Hayoc» (Roi de tous les arméniens). Dans les cas des Rois Léon I (1198-1219) et Léon II (1270-1289), les explications sont satisfaisantes, mais il n'est pas de même pour Léon V (1374-1375), le dernier Roi de la Cilicie arménienne. Les chercheurs ont fait des hypothèses très différentes l'une de l'autre, sans trop pouvoir nous convaincre.

Selon l'auteur, les trois monnaies de Léon V avec le titre de «T'agavor amenayn Hayoc», ont été frappées en la période du 26 Juillet au 16 Septembre 1374, après son entrée à Sis et avant son couronnement officiel, car en cette période, donnée la grossesse de sa femme, il ne pouvait être couronné immédiatement. En cette même période, il avait pu gagner la confiance soit des parties nationalistes que des parties occidentalisantes, et ces monnaies avec l'inscription susdite pouvaient renforcer l'esprit de conciliation. Malheureusement, il est connu que le comportement du roi durant la cérémonie du sacre réactiva les hostilités et créa la séparation des deux factions politiques. Il ne pouvait plus être question d'utiliser le titre de «T'agavor amenayn Hayoc» sur les monnaies postérieures à la date du couronnement de Léon V de Lusignan.